

Տ Ա Ճ Կ Ա Հ Ա Յ Ք

ՏԱՃԿԱՀԱՅՈՑ ԳՊՐՈՑԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԵՏ.

Թուրքիոյ մէջ օրինապէս ճանաչուած երկու տեսակ դպրոցներ կան. ա) Պետական դպրոցներ և բ) Անհատական դպրոցներ: Պետական դպրոցներ ուղղակի կառավարութեան կողմէ հաստատուած են և Կրթական Կործոց նախարարութեան (Մեարիմե նեգարեթի) անմիջական հսկողութեան ենթարկուած: Անհատական կամ մասնաւոր դպրոցներ այսինչ կամ այնինչ անձի կողմէ հաստատուածներն են Կառավարութեան օրինաւոր արտօնութեամբ և ենթարկուած են մասնաւոր անձերու հսկողութեան: Բայց օրէնքը չէ նախատեսած Թուրքիոյ մէջ արդէն գոյութիւն ունեցող ոչ—իսլամ վարժարաններու մասին ու է տրամադրութիւն՝ ազնոց հետ Կառավարութեան յարաբերութիւնները ճշգրէտ համար. որովհետեւ Կառավարութիւնը սկսած է պահանջել և անշուշտ իրաւամբ, որ ոչ—իսլամ ազգային վարժարաններ, որոնք օրէնքէ անհախ գոյութիւն ունեցած են, արտօնագիր ունենան ըստ օրինի, որպէս զի պաշտօնապէս ճանչցուած ըլլայ անոնց գոյութիւնը:

Աշրգեան Խորէն Պատրիարքի տաւն՝ առաջին անգամ խընդիւր ծագեցաւ այս մասին Կառավարութեան և Ազգ. Պատրիարքարանի մէջ. ըսյց ճիշդը խօսելու համար, ուղղակի հայոց դպրոցներու շուրջը չծագեցաւ խնդիրը, այլ Յունաց՝ երբ Պատրիարքական Տեղապահը, Հերակիոյ մետրապօլիտը, փակեց իւր եկեղեցիներն ու դպրոցները՝ բողոքելու համար Կառավարութեան ձեռք առած միջոցներուն դէմ: Յունաց Պատրիարքարանը իր այս ընթացքով յաջողեցաւ պաշտպանել իր ազգին շահերը՝ ձեռք բերելով յոյն ազգային վարժարաններու վրայ Պատրիարքի և մետրապօլիտներու կողմէն հսկողութեան իրաւունքը:

Խորէն Պատրիարք չկրցաւ միևնոյն իրաւունքը ձեռք բերել Հայոց ազգային վարժարաններու համար. ըսյց որպէս զի հայազգային վարժարաններ պաշտօնապէս իրենց ներկայացուցիչները ունենային, Կ. Պօլսի մէջ եկեղեցիներու աւագերէցներ, իբր պատասխանատու անձեր, ներկայացուցիչ կարգուեցան. սակայն սխալ կարգադրութիւն մըն էր այս՝ քանի որ Ազգ. վարժարաններ՝ Աւագերէցներու իբր անհատական հաստատ-

տութիւնները կը նկատուէին: Խնդիրը այս վիճակի մէջ քաշ-քըշուեցաւ մինչև Օրմանեան Պատրիարք, որ յաջողեցաւ համոզել կառավարութիւնը, որպէս զի Հայոց ազգ. վարժարաններ Մայրաքաղաքի մէջ ուղղակի Պատրիարքի և դաւառներու մէջ ալ առաջնորդներու պատասխանաւութեան տակ ըլլան, Յունաց վարժարաններուն պէս: Այս չափով չվերջացաւ խնդիրը: Կառավարութիւնը պահանջեց նաև իր վաւերացման ենթարկել հայ ազգային վարժարաններու ծրագիրը, դասագիրքերը, ուսուցչական վկայականները, և մանաւանդ կուգէ լիազօր քննիչներ կարգել ուղղակի իր կողմէն: Ազգ. պատրիարքարանը կը հաւանի առաջին երկու պահանջներուն. այսինքն անպատեհութիւն մը չըտեսնէր հայ ազգային վարժարաններու ծրագիրը Կրթական Գործոց Նախարարութեան կողմէ վաւերացուելուն մէջ: Գասագիրքերն ալ, մանաւանդ թուրքիոյ մէջ ապագրուածները, արդէն վաւերացուած են նոյն Նախարարութեան կողմէ, մնացածներուն ալ վաւերացումը ընական կը գտնէ: Գալով ուսուցչական վկայականներու վաւերացման՝ Ազգ. Պատրիարքարանը չուզէր տեղի տալ. մինչև հիմայ Ազգ. Կեդր. Վարչութեան Ուսումնական խորհրդոյ կողմէ կը տրուին հայ ուսուցիչներու վկայականները և Կառավարութիւնը կը ճանչնար զանոնք. Պատրիարքարանը իրաց այս վիճակը կուգէ պահել թէ՛ անոր համար որ իր իրաւունքն է այդ և թէ՛ անոր համար, որ երբ Կառավարութիւնը ինքը տայ ուսուցչական վկայականները և կամ վաւերացնէ արուածները, այլևայլ խնդիրներ պիտի ծագին ուսուցիչներու մասին. զոր օր. Ոստիկանութեան Նախարարութիւնը (Զապրիյէ Եկզարէթի) գործի պիտի միջամտէ ուսուցիչներու խտրութիւնը ստուգելու և անոնց քաղաքացիական պայմանները քննելու համար, և տարակոյս չկայ որ այնպիսի քննութիւն մը, իբր արդիւնք աիրող հայամերժ քաղաքականութեան, անկարելի է որ անաչառ ըլլայ ու է հայ ուսուցչի համար:

Ազգ. պատրիարքարանը Կառավարութեան կողմէ լիազօր քննիչներ կարգելու պահանջին չհակառակեք սկզբունքով: Կառավարութիւնը կուգէ որ իր լիազօր քննիչները երբ որ ուզեն, կարող ըլլան մանել հայ վարժարաններ և երբ կրթական օրէնքի հակառակ բան մը տեսնին հոն՝ անմիջապէս գործեն, կարգադրութիւններ ընեն, և ինչ: Ազգ. պատրիարքարանը կընդունէ Կառավարութեան կողմէ քննիչներ կարգուելու սկզբունքը, բայց չընդունէր անոնց լիազօրութիւնը: Պատրիարքարանը կուգէ որ Կառավարութեան քննիչներ Պատրիարքի և Առաջնորդ-

ներու գիտութեամբ այցելեն հայ վարժարաններու և իրենց գիտողութիւնները ներկայացնեն Պատրիարքին կամ առաջնորդներուն, որպէս զի, ի հարկին, ասոնք գործեն:

Ահա Տաճկահայոց դպրոցական խնդրին արտաքին կողմը կառավարութեան և Ազգ. պատրիարքարանի մէջ: Կրթական Գործոց արդի նախարարը, Հաշիմ Փաշա, գործէ և խօսքէ հասկըցող անձնաւորութիւն մըն է, և ինչպէս որ իր խոհեմութեան շնորհիւ լաւ ըմբռնելով Պատրիարքարանի առաջարկին օգտակարութիւնը՝ Մայրաքաղաքիս մէջ Պատրիարքը, իսկ գաւառներու մէջ Առաջնորդները հայ ազգային վարժարաններու պատասխանատու անհատներ ճանչցաւ և այսպէսով լուծեց Տաճկահայոց կրթական գործին պաշտօնական կնճիռներէն մէկը, յուսալի է որ ուսուցչական վկայականներու և կառավարական քննիչներու խնդրին ալ կարգադրէ ի նպաստ մեր ազգային վարժարաններու:

Գալով կրթական ներքին կեանքի, շատ լիափուկ է այս: Գրաքննութեան խստութիւնը չափազանց է, այնպէս որ ոչ միայն ազգային պատմ. և ին խափանած են Տաճկահայոց դպրոցներուն մէջ, այլ նաև մեծ զգուշութեամբ կաւանդուեն այն դասեր (պատմ., աշխահագր., քաղաքական անտեսութիւն), որոնք կրնան շատ մը կէտեր յիշեցնել կամ շօշափել տալ ուսանողներուն տիրող կառավարութեան վիճակէն:

Տաճկահայոց դպրոցները հիմայ ուսումնական երեք աստիճան ունին. 1. Մանկական. 2. Նախակրթական, 3. Երկրորդական:

1. Մանկական դպրոցներ կամ մանկապարտէզներ գրեթէ շատ տեղեր կան հիմայ, 20—25 տարի յառաջ ծաղկոց կըսէին այս վարժարաններ. բայց ստոյգը խօսելով հիմակուան Մանկապարտէզներ չէին, ասոնք Փրոպէլեան դրութեամբ կազմակերպուած են և շատ ընդունելութիւն դտած են Տաճկահայոց մէջ, թէև Փրոպէլեան դրութեան բոլոր պայմանները չեն գործադրուիր:

2. Նախակրթարաններ ամէնէն աւելի ծառայութիւն կը մատուցանեն: Տաճկահայոց բոլոր քաղաքներն ալ ունին և գրեթէ ամէն եկեղեցի կամ թաղ ունի իր նախակրթարանը: Կ. Պօլսի մէջ ամէն արուարձան, թաղ կամ եկեղեցի մեծ մասամբ ունին իրենց նախակրթարանները երկսեռ աշակերտներու համար: Այս դպրոցներու նպատակն է զուտ ազգային կրթութիւն տալ: Կ. Պօլսի մէջ ճրագիրը միւննոյն է բոլոր նախակրթարաններու համար. իսկ գաւառներու մէջ տեղական պայմաններու:

և պահանջներու յարմարցուցած են: Կ Պօլսի մէջ քանի մը տարիէ ի վեր Լրացուցիչ Գասրնքացի անուանով երկու կարգեր աւելցնելու փորձեր եղան Նախակրթարանի շրջանին վրայ՝ երկու դպրոցներու մէջ, և շատ լաւ արդիւնք ունեցան: Լրացուցիչ դասրնքացի նպատակն է երկրորդական վարժարան մանելու անկարող աշակերտներու տալ նոյն վարժարանի առաջին երկու տարիներու ուսման հաւասար ուսում մը:

3. Երկրորդական վարժարաններ երեք հատ միայն ունին Տաճկահայք. ա) Կ. Պօլսի Աղդ. Կեդրոնական վարժարան՝ հիմնուած ներքէս Պատրիարքի նախաձեռնութեամբ, Ղալաթիա, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ բակը. բ) Պէրպէրեան վարժարան, հիմնուած Ռ. Ն. Պէրպէրեանի կողմէ, Կ. Պօլս, Իւսկիզար, Աէլամուչ թաղը, Ս. Խաչ եկեղեցիէն ոչ հեռի. գիշերօթիկ է այս վարժարանը. գ) Սանասարեան վարժարան. Կարնոյ մէջ, հիմնուած Աղա Մկրտիչ Սանասարեանի բարերարութեամբ: Այս ալ գիշերօթիկ:

Այս երեք կրկրորդական վարժարաններն կը համապատասխանին զիմնադիօնի կամ Ռէալական դպրոցներու:

Ասոնցմէ զատ Ամերիկացի միսիօնարներ ունին երեք Գոլկեններ (սկզբունքով երկրորդական վարժարաններ) Տաճկահայոց մէջ. ա) Խարբերդ՝ Նփրաս գոլկեն. բ) Այնթապ (Կիլիկիա)՝ Կ. Թ. Գոլէճ (— Կեդրոնական Գոլէճ Թուրքիոյ). գ) Մարզուան՝ Անաթօլեա գոլէճ: — Կ. Պոլսի (Վոսիփոր՝ Ռումէլի - Կեսար) Ռոպէրթ գոլէճը, որ միջազգային, ամերիկեան հաստատութիւն մըն է միսիօնարներէն անկախ: Միսիօնարներ ունին նաև քանի մը Քարձրագոյն վարժարաններ թէ աղջիկներու և թէ մանչերու համար: Այսպէս Պարտէզակ, Ատափազար, Այնթապ, և ինչ Կ. Պօլսի մէջ Վենետիկի և Վիեննայի Միթիթարեան հայրերը հաստատած են երկրորդական վարժարաններ, որոնց ուսանողներուն մեծագոյն մասը հայ եկեղեցւոյ զաւակներ են: Ես պիտի չթուեմ Ամերիկայի միսիօնարներու, որոնց վրայ պէտք է հիմայ աւելցնել դերմաներէն ալ, Ֆրանչիսկեան և այլ կրօնական կարգերու և քոյրերու կողմէն Մայրաքաղաքի և գաւառներու մէջ հաստատուած այլևայլ աստիճանի դպրոցներ, ուր առաւելապէս հայեր են որ կը յաճախին:

Ես շատ համառօտ անցայ և միայն կրթական հաստատութեանց զլիսաւոր գործերը նշանակեցի՝ ցոյց տալու համար, թէ Տաճկահայոց կրթական կեանքը շատ կնճռոտ է և վտանգի ենթարկուած:

Օրմանեան պատրիարքի փափազն է նախակրթութիւնը

ամուր հիմերու վրայ հաստատել և տարածել, այնպէս որ կարելի ըլլայ հայ ուսանողը, հայ ազան կազմել նախակրթարաններու մէջ, ուսկից ելելէ ետքը կարենայ մտնել ու և է երկրորդական վարժարան՝ առանց ինքզինքը կորցնելու: Շատ հետաքրքրական պիտի ըլլար խօսիլ նաև թուրք դպրոցներու մասին՝ հայոց վերաբերու թեամբ: Թուրքերու երկրորդական վարժարանները (մէքթէպի խաւիյէ) շատ քիչ հայ ուսանողներ կը յաճախեն: Իսկ Արտէ կամ Մէքթէպի Սուլթանիյէ, որ կայսերական առաջին միջազգային կրթական հաստատութիւն է Կ. Պօլսի մէջ, շատ թիւով հայ աշակերտներ ունէր երբեմն. հիմայ ընդունելութեան պայմանները փոխուած են հայոց համար և շատ քիչեր կերթան հոն:

Գծախտաբար հայ դպրոցներ պէտք եղածին չափ հտրուած չեն՝ որպէս զի կարող ըլլան մրցել կրթական օտար հաստատութիւններու հետ: Տաճկահայոց ազգատութիւնը հետզհետէ սուր հանգամանք մը կառնէ. և այս տարի Կ. Պօլսի մէջ տիրող դրամական տառնապը ամէն կերպով կազդէ իրենց բոլոր կրթական և բարեգործական հաստատութիւններու վրայ:


Շատ հետաքրքրական աշխատութիւն մը պիտի ըլլար պատրաստութիւնը այնպիսի վիճակացոյցի մը, ուր տեսնուէր, թէ որչափ վարժարաններ կամ կրթական հաստատութիւններ կան Տաճկահայոց մէջ, քննիկներէն կամ օտարներէն. և թէ ինչ համեմատութեամբ հայ ուսանողներ ունին ասանք: Իս դժբախտաբար դիւրութիւններ չունիմ այդպիսի աշխատութեան մը ձեռնարկելու համար: Միայն սաշափը կրնամ համարձակ ըսել, որ եթէ Տաճկահայոց քիչ շատ հարուստ դառնակարգը՝ իր օտար վարժարաններու տուած փողը իր ազգի դպրոցին տար, բոլորովին նախանձելի վիճակի մը հասած պիտի ըլլային հիմայ մեր ազգային դպրոցները: Այնքան նշանակելի հոսանք մը կայ գեպի օտար կրթական հաստատութիւններ Տաճկահայոց մէջ:

*
* *

Ի լրումն յօդուածագրի այս հակիրճ և գեղեցիկ նկարագրութեան «Բիւզանդիոնի» 1907 թուի 3388 համարից համառօտում ենք «Կաղմական կանոնագրի» բովանդակութիւնը: Այդ կանոնագիրը կազմուած էր Ս. Պատրիարքի կողմից և վերաքննութեան էր առաջարկուած Ուսումնական խորհրդին:

Սոյն կանոնագրով կրթութիւնն երեք աստիճանի կը վերաճուի՝ նախակրթութիւն, Լրացուցիչ Դասընթացք և երկրորդական կրթութիւն: Առաջինն երկու տարուան շրջանով չորս դասընթացքէ կազմուած, Մանկական, Տարրական, Միջին և Վերին անունով. իսկ կրթութիւնն երկու տարի տևողութեամբ Լրացուցիչ դասընթացքէ և երեք տարի տևողութեամբ երկրորդական շրջանէ կը բաղկանայ: Երկրորդականը միայն Կեդրոնական Վարժարանին մէջ պիտի ըլլայ, Լրացուցիչը մէկ երկու կարևոր թաղերու մէջ, իսկ Վերինը՝ երկրորդական կարևորութիւն ունեցող թաղերու մէջ պիտի հաստատուի. Միջին, Տարրական և Մանկական Դասընթացքներն ալ առհասարակ ամէն թաղի մէջ պիտի գտնուին. իսկ եթէ գտնուին վերին թաղեր, որոնք պարզապէս ննամիառութեան համար Վերին Դասընթացք, ևլն. հաստատելու ձգտին, օրինական կերպով պիտի արգելուին: Ուսուցիչներն երկու կարգի պիտի բաժնուին, առաջինը՝ Մանկավարժ, Վարժապետ և Վարիչ պիտի կոչուին, որոնցմէ Մանկավարժը պիտի վարէ Մանկական և Տարրական Դասընթացքները, Վարժապետը՝ Միջինն և Վերինը, իսկ Վարիչը դպրոց մը ամբողջ պիտի վարէ: Երկրորդը՝ դաստեանդութեան մասն է, որուն ուսուցիչները պիտի կոչուին Օգն.-Մասնագէտ և Ուսուցչապետ: Աստիճան փոխելու համար առ նուազն 5 տարի բարձր պաշտօնավարութիւն պիտի ունենայ ուսուցիչ մը, իսկ Ուսուցչապետ կոչուելու համար՝ 15 ամեայ բարձր պաշտօնավարութիւն մ' ունեցած ըլլալէ զատ, մասնագիտական ճիւղին համար երկու կարևոր երկատիրութիւն պատրաստած ըլլալու է: Ուսուցիչ ըլլալու համար անպատճառ Լրացուցիչ Դասընթացքն աւարտած և երկրորդական ուսում առած ըլլալու է. անոնք որ առանց այս վարժարաններէն ելլելով ուսուցիչ ըլլալ կ'իտիպաքին, պէտք է որ այդ ծրագիրներուն վրայ առանձին քննութիւն անցընեն: Մանկական Դասընթացքը մտնելու համար տղայ մը առ նուազն 5 տարեկան ըլլալու է. այս տարիքէն վար մտնողը, դպրոցական կեանքին պատրաստուելու համար միայն կընդունուի: Վարժարաններն ուրեմն Հոգաբարձութիւն չպիտի ունենան, այլ Թաղ. Խորհուրդէն ուսումնական գործէ հասկցողներ վարժարաններու հոգաբարձու պիտի կրնան ըլլալ, որոնք միանգամայն Թաղական ալ ըլլալով՝ դպրոցական գործերու մասին պիտի կրնան իրենց ընկերներն համոզել: Վերին Դասընթացքէն ելողները շրջանաւարտ, Լրացուցիչ դասընթացքէն ելողներն ընթացաւարտ, իսկ Երկրորդականէն ելողներն ուսումնաւարտի վկայական պիտի ստա-

նան: Առաջինը միայն Ուսումն. Խորհուրդէն ստորագրուած և Ս. Պատրիարքէն հաստատուած պիտի ըլլայ, իսկ վերջին երկու աստիճանի վկայագիրները նախապէս պիտի ստորագրուին նոյն այդ դասընթացքներուն լեզուաց և գիտութեանց ուսուցիչներու կողմէն, յետոյ պիտի վաւերացուին Ուսումն. Խորհուրդէն և հաստատուին Պատրիարք Սրբազանին կողմէ:



ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Հայ գիւղը.— Գիւղի դպրոցն ու նորա տիպը.— Կրթական ու բժշկական դործը պիւղում.— Հայ կնոջ դերը հայի կուլտուրական կեանքում.—

Մենք մտաւնում ենք գիւղը. շարունակ ժողովրդից խօսելով մենք միմիայն նորա կատարներով ենք զբաղուած, իսկ արմատի, ընկ վրայ նայում ենք անցողակի: Եւ իրաւ՝ ի՞նչ է ներկայացնում այժմեան հայ գիւղը. մի յետամնաց, խաւար խորշ մեր իրականութեան մէջ այն միջոցին, երբ մեր կենտրոններում եռում է կեանքը իւր բոլոր կողմերով: Բուռն ձգտումը վառ գործունէութեան քաշել է մեր ինտէլիգէնցիան դէպի կենտրոնները, ուր վերջին տարիների մամուլի ու գործունէութեան համեմատական տգատութեան շնորհիւ, լայն ասպարէզներ էին բացում նոցա առաջ ուղղութիւնների, տեսութիւնների ալեծուփ հոսանքների մէջ եռանդազին մրցելու. ու կենտրոնների մտաւոր, գրական հասարակական ասպարէզը հեղեղում էր բազմատեսակ գործիչներով:—

Միւս կողմից գիւղի մտաւոր և բարոյական բարձրացման աղաղակող անհրաժեշտութիւնը անժխտելի փաստէ: Իսկ ամենակարճ ճանապարհը գիւղական մտաւոր ճահիճը ցամաքեցնելու — այդ անշուշտ կրթութիւնն է, գպրոցն է: Եւ հէնց այդ կողմից է, որ մի տխրալի պատկեր է ներկայնում մեր երկիրը: Վերցրեք Կովկասի գիւղերը՝ քանի՞սը նոցանից գպրոց ունին և եղածներն էլ մեծ մասամբ ի՞նչ ողորմելի վիճակի մէջ են մասնաւանդ տնտեսապէս: Ու մինչ կենտրոններում քաղաքացուն ժողովրդական համալսարանի պայծառ լսարաններում իւր հոգեկան պահանջներին բաւարարութիւն տալու յարմարութիւններ են տրուած,